


4525



1920

ԲՈՂՈՔ

ՖՐԱՍՏՎԱՆ ՀԱՄԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻՆ

1920

❖ Ի Զ Մ Ի Ր ❖

9147-925  
Մ-97

15

Նորիմ Վաեւութիւն

Պրմ. Բօլ Տէշանէլ

Նախագահ Ֆրանսական Հանրապետութեան

Թ Ա. Ր Ւ Զ

Պարունակութիւն

Ստորագրեալս, Մուշեղ Մերոբեան, Արքեպիսկոպոս  
Հայոց Առաջնայի, և ընդհանուր վարիչ Կիլիկիոյ Ազգ.  
Միութիւններու, պատիւ ունիմ Զեղ պարզելու հետեւ  
եալը:

Առանա հրատարակւող հայերէն «Կիլիկիա» թերթի  
Մայիսի մէկ թիւին մէջ կարդացի Փրանսական արեւել-  
եան բանակի Ա. Զօրաբաժնի մասյուն Պատերազմական  
Առեանի կողմէն 1920 Ապրիլ 23 ին տրուած դատա-  
վճիռը, որ հետևեալն է.

Քաղաքիս Ֆրանսական վարչութիւնը հետեւեա-  
լը կը հաղորդէ Երասրակութեան համար.—

Ֆրանսացի ժողովուրդին անունով Արեւելքի  
Ֆրանսական բանակի Ա. զօրաբաժնի մասյուն պատե-  
րազմական ատեանը հետեւեալ վճիռը արձակից.—

Այսօր 1920 ապրույ ապրիլ 23 ին, Արեւելքի  
Ֆրանսական բանակի Ա. զօրաբաժնի մասյուն պա-  
տերազմական ատեանը սենով կուռավարութեան զօ-  
միսէրը իր պահանջներուն եւ եզրակացութեանց մէջ  
յայտարակց որ.—

Մուշեղ Արքեպիսկոպոս Մերոբեանը (ի բացա-  
կայութեան) յանցաւոր նկատուած է:


Ա.— Մէկի դէմ չորս մայնով՝ չարագործներու  
ընկերակցութեան համար:

Բ.— Մէկի դէմ չորս մայնով՝ պայմանագիշ  
փորձիքներու շինութեան եւ պահպանութեան համար:

Գ.— Միամասնութեամբ՝ զէսք եւ պատրազմա-  
կան ռազմանիւթ ունենալուն համար:

840

12004



Դ. — Ե իսամյութեամբ՝ անխոհեմութեան պահաւով՝ մարդասպանութեան մեղսակցութեամբ:

Հետեւարու, վերյիշեալ առեանը ի բացակա  
յութեան մէկի գէմ չորս ճախով կը դատապատէ՛ վե-  
րայշեալը տասք տարուան տաժաւակիք աշխա-  
տանքի եւ բան տարուան բնակութեան լրւունքի  
գրկումիք, համաձայն, Ս. ի 63, 202, 267 և լ. 59,  
263, 266, 319, Ս. Փ. եւ 1834 մայիս 24 ի օրէնքին  
3 եւ 4. ինչպէս նաև 1871 յունիս 19 ի օրէնքին  
Յու յօրուածներուն,

**Տեսնուած՝** ՀԱՐԱՎԱԾ ԱՐՏԱԳՐԵ-  
ԿԱՊԱՎԱՐԹԱՎ. ՃԱԺԱՐ ԱՄՈՐ. ԳԻՒՆՊԱՅ.   
**Գօմիէց** (ԱՆՑՆԹԵՌԱՆԿԻՒ)

Այս գատավճռին հիմ կազմող ամբաստանութիւնները այնքան կամայական են և անտրամարան, որ արդարութեան տարրական գաղափարը, քիչ մը ուղղամտութիւն և bon sens ունեցող մարդերու արդար զարդոյթ մը միայն պիտի պատճառէին Եւ ես կը խորհիմ, թէ պատերազմական ատեանը, ճշմարտութիւններ վնառուելէ, և արդարութիւն մը գործադրելէ աւելի, իր այս գատավճռու արձակած է բայալական նպատակներէ գրդուած, և հարկադրուած՝ Կիլիկիոյ մէջ ասպետական Ֆրանսայի քաղաքականութեան ոնհամապատասխան սխալ քաղաքականութեան մը գործակալներէն:

Ես այս բողոքին մէջ, չքի՞ն զացումի փորձը պիտի  
շնում ինքինքս արդարացնելու համար անիրաւ և  
ապօրէն դատապնոի մը գէմ, որ իմ դատապարտու-  
թենէս աւելի դատապարտութիւնն է պատերազմական  
ատեանին: Զեմ տարակուսիր բնաւ որ ազնիւ Ֆրան-  
սան զոր մենք դարերէ ի վեր մեր բոլոր հոգիովը սի-  
րեցինք, համամիտ գտնուի երթեք վճիռի մը որ ի հիման  
դատապարտութիւնն է արդարութեան և անմնելու-  
թեան:



Ես հոս պիտի բաւականանամ միայն իրողութիւններ  
տալով, և այդ իրողութիւններու հիման վրայ, վերլու-  
ծելով պատերազմական ատեանին կողմէ ի բացակայու-  
թեան ինձի դէմ արծակուած դատավճիռը : Եթէ Ատա-  
նայէ բացակայ չըլլայի, տեղեկութիւն պիտի ունենայի  
Պատերազմ . Ատեանին կոչնագրին, և պիտի ներկայանայի  
ոչ իրրե ամբաստանեալ, այլ իրրե ամբաստանող, անոնց  
դէմ, որոնք զինւորական արդարութեան առջև ինձի դէմ  
հետապնդում յառաջ թերին, և իրրե դատախազ՝ պահան-  
ջելու համար գրաւեալ ինչքերս, ինչպէս նաև վնասուց  
հատուցում :

Պատերազմական ատեանը, շատ լաւ գիտէ, թէ Գր-  
րանսական բանափի կիլիկիա մուտք գործեցն սկսեալ  
երկրին վարչութեան մէջ ո'րպիսի կամայականութիւն-  
ներ, ո'րպիսի գիտումնաւոր սխաներ, ո'րպիսի պատաս-  
խանատու թերացումներ գործուեցան, մանաւանդ օօօ .  
Եթոնդ ի վարչութեան օրով : Այդ սխալները շատ ա-  
ւելի մերկապարանոց երևան եկան անգղիական զօրքե-  
րու կիլիկիայէն քաշուելէն անմիջապէս վերջ : 1919  
ապրիլին ի վեր, ևս, իրբե կիլիկիոյ զգ . Միութիւննե-  
րու ընդէ . վարիչ, և Ստանայի Հայ Ազգ . Միութիւնը  
ինձի հետ, և 1919 Յուլիսին սկսեսլ Պ. Մ . Տամատ-  
եան, իրբե լիազօր ներկայացուցիչ Միացեալ և ամ-  
բողջական Հայաստանի, մեր պաշտ նազգերով և մեր  
բերանացի տեսակցութիւններով յաճախ առիթը ունե-  
ցած ենք մատնանշելու, Administrateur en chef ին, կի-  
րարկուած սխալ քաղաքականութիւնն, աղետաւոր հե-  
տևանքները ընդհանրապէս, և մասնաւորապէս Օսմա-  
նիէի կառավարիչ Cap . André ի տիտոր և երկրագանդ-  
գործունէութիւնը. բայց դժբաղդաբաւը մեր Ֆրանսասէր  
Հայու պարզ ու աննկատ դիտողութիւնները անսելի  
մնացին . մեր բողոքները արդիւնք մը չունեցան երկրին  
պայմաններուն անտեղեակ, ինչպէս նաև կիլիկիոյ այն-  
քան այլատարր ազգաբնակչութիւններու մտանութիւնն

և հոգեբանութեան անհմուտ վարիչներուն վրայ, և Col. Brémond մէկէ աւելի անգամներ, պաշտօնագրերով, պնդեց իր որդեղրած թրժաւեր կամ հայատեաց խաղա- խանանութեան վրայ: Եւ այդ սխալ քաղաքականու- թեան արդիւնքը այն եղաւ, որ ոճրագործներ ուղղակի թէ անուղղակի կերպով քաջալերութիւն գտան, և 1920 Յունիվար 21 էն ի վեր ամբողջ Կիլիկիան մատ- նուեցաւ առւրի և հուրի:

Այս գժոխային կացութեան ամբողջ պատասխանա- տուաթիւնը կը ծանրանայ, Կիլիկիոյ վերին վարիչ Col. Brémond ի վարած քաղաքականութեան ուսին: Հետեւ արար պատերազմական ատեանին վերոյիշեալ գատա- վճիրին մատնանշած «չարագութեանը լեկերակցու- թիւնը», ինչպէս նաև «անխոհեսութեան պատճուղ մարդապանութեան մեղակցութիւնը» պէտք է փընտ- ռել ուժից տեղ, բայց ոչ իմ մէջո: Այս մեղակցութիւնը և պատասխանատուութիւնը այլեւս սքորուելիք կամ պարտկուելիք բնոյթ չ'ունի. անիկա նոյն իսկ հրատա- րակուած է Ատանայի հայ թերթերուն կողմէն: Զինւու- րական իշխանութեան սեղմումներուն ենթակայ «Հայ Զայն» իր ապրիլ 10 թիւի խմբագրականին մէջ կըսէ. «Կիլիկիոյ մէջ մինչև հիմա պատահած դէպքերուն համար պատասխանատու է քրանական կառավարու- թիւնը, քանի որ զայն իր զրաւումին և պաշտպանու- թեան տակ պահելու պարտականութիւնը պահանջելով և յօժարակամ ստանձնեց»: Եւ տարւոյ Մարտ 13 ին Ատանայի տանս մէջ պատահած պայթումը, և անոր հետեւանքով եղբօրս մահը, այդ կառավարական պա- տասխանատուութեան շրջանակին մէջ կը գտնուին արամաբառնօրէն:

Իսկ «Կիլիկիա» թերթը իր Ապրիլ 22 ի խմբագրա- կանով, ի միջն այլոց կըսէ.

«Ե՞ր հրատարակութեան թուականին սկսեալ այս գիւղակներուն մէջ մենք բնաւ չ'ձանձրացանք հազար

անգամ կը լինելէ, և անոր վրայ պատկանեալ իշխանու- թեանց ուշազրութիւնը հրաւերելէ. բայց գիրերը մը- նացին գիր, և իրերն ու իրողութիւնները շարունակե- ցին իրենց զարգացումը օր ըստ օրէ աւելի ուժգնօրէն և աւելի տեղուած եղանակով մը: Վերջին քանի մը ամիսներու ցաւալի իրազարձութիւնները եկան հաստա- տելու, որ մենք աւելորդ վայնասուններ չէ որ կը փրցընէնք, և թէ չայ ժողովուրդը առաւել քան ո՛ւն արտաքին իշխանութիւնն գիտակ էր այն խոշոր դաւա- գրութեանց, որոնք կը սարքուէին իր գոյութեան դէմ: Բայց մեր ժողովուրդին այս գիտակցութիւնը չ'ունեցաւ եր համապատասխան արդիւնքները, նախ այն պարզ պատճառով որ, ան՝ տարագրութեանէ իր վերագրածին, զրկուած էր այն անմիջական միջոցներէն. որոնք պիտի կրնային գործունէութեան վերածել իր գիտակցութիւ- նը, և մանաւանդ այն պատճառով որ դաւադրական գործունէութեան մէջ գտնուող թուրք ժողովուրդը: ինչ զան հեղնութիւն՝ տակաւին լայն ու բարեմիտ վստահութիւնը կը վայելէր յաղթուղ ու գրաւող իշխա- նութեանց»:

Եւ Քրանակական գրաքննութեան կաշկանդումնե- րուն տակ հրատարակուած թերթ մը պիտի չ'կրնար աւելի աւելի որոշ և աւելի ընդլայնուած կերպով մը արաւայրայտելու տիրող կացութեան մասին:

Եւ «առրիէ մը ի վեր» Կիլիկիոյ մէջ գործուած այս քաղաքական սխալները մատնանշեց նոյն իսկ Le Temps թերթը (27 ապրիլ 1920), ուր կը կարդանք. «Միթէ Կիլիկիոյ գէպքերը կանխասացուած չէ՞ն Հոկտ. 12 էն ի վեր Ժէներալ Ֆրանչէ տ'էսթէրէի Կողմէն Փարիզ ուղ- ղուած տեղեկագրով»:

Աւելորդ չեմ համարիր հոս յառաջ բերել նաև հատ- ուած մը Ատանայի Ներգաղթի և Հանրային Նպաստից Գրասենեկի պիտ՝ Պ. Կանեօի 1920 Մայիս 4ին, Col. Brémond ի ներկայացուցած Համար 12771 R Ցիշաշա-

կագրեն, զոր ճամբորդ Ֆրանսացի մը իու տրամադրութեանս տակ կը զնէ. օրինակելով Col. Brémondի գւրամնելին, և որ մամնաւորապէս ինծի այցելեց ցաւակցութիւն յայտնելու այս դատապարտութեամբ ինծի եղած անիրաւութեան համար:

«... Ուրեմն կ'երեի, թէ Հաճըն դատապարտուած է անհնատուր ըլլալու ուշ կամ կանուխ:

«Հաճընի անկումը, առանց զայն փրկելու ձեռնարկ մը եղած ըլլալու. Փրանսական ազդեցութեան տեսակէտով պիտի ունենայ այնպիսի կարեւրութիւն մը զոր կարելի պիտի ըլլայ սքողել:

«Ան իրք հիմ պիտի ծառայէ սաստիկ պայքարի մը Եւրոպական և Ամերիկեան կարծիքին մէջ:

«Բաց աստի ընդհանուր դէպքերէն կամ զանազան նախընթացներէ հետեցընելով պիտի ըսեն... Հաճըն յարձակում կրեց Քէմալականներէն միմիայն անոր համար, որ Ֆրանսացիք զայն իրենց իշխանութեան տակ առին: Բայց Ֆրանսացիք բան մը չկրցին ընել հոն կարգ կանոնը հաստատելու և պաշտպանելու Քրիստոնեայ ժողովուրդը. որ Ֆրանսացիներուն կողմը բռնեց: Հաճըն պիտի կրնար պաշտպանուիլ և փրկուիլ առանց կաթիլ մը արիւն թափելու: Հարիւրաւոր Հայեր ինքնինին կը արամադրէին. բաւական էր անոնց քիչ մը ռազմանիւթ տալ: Այդ բանը սակարկեցին անոնց հետ, յետոյ մերժեցին: Ինչո՞ւ որովհետեւ հակառակ գործուած բոլոր սոսկումներուն, Փրանսական քաղաքականութիւնը ուղեց ինայել թուրքերը. ան չ'ուղեց, իր անկարողութիւնը յայտարարելով հանդերձ, զանոնք պաշտպանել, ներել հայերուն որ իրենք պաշտպանեն ինքնինքնին:...

«Ամեն պարագայի մէջ այս ընծայուելիք դիւրութիւնները Փրանսական իշխանութիւնները զերծ պիտի կացուցանէին կիլիկիոյ քրիստոնեայ ժողովուրդներու հանդէպ անտարբերութեան ամեն մեղադրանքէ, առանց

վասելու անկէ ստացուելիք հնարաւոր արդիւնքներուն:»

Պ. Նախագահ. Ես գեռ չ'կրցի ըմբռնել, թէ պատերազմական ատեանին կողմէն ինծի զէս սարքուած դատավարութիւնն ու պատապարտութիւնը ի՞նչ շարժառիթներու և օրինական ի՞նչ հիմքու վրայ դրււած են: Իմ բացակայութեանս սիջոցին, և մարտ 13 ին ուումքի մը պայմումը տեղի կը ունենայ տանս մէջ, և այդ պայմումին հետեւնքով կըսպանուի եղբայրս. Վուազապուհ Սերոբեան: Պայմումի և ուումքի պարագան ի՞նչ առնչութիւն, և ի՞նչ կապ ունի ինծի հետ: Սրդէն Պատահանին կողմէն եղած հարցաքննութեան մը պահուն Աշտանայի Հայ Սզբ. Միութեան ատենապետ՝ Տքտ. Գ. Վարդապետեան, իրեւ պարկեցտ մարդ, յայտարարած էր, թէ 1. «Մուշեղ Սրբեալիսկոպոս այնքան անարջիստ է, ո՛րքան կը խորհիք, թէ անարջիստ եղած ըլլան ամքող կիլիկիոյ պաշտօնական մարմինները». Թէ 2. «Մուշեղ Սրբեալիսկոպոս որսի հրացաններէ զատ ուրի, հրացան չունէր, և եմէ ունեցած ըլլար մենք տեսած պիտի ըլլայինք, և հետեւաբար եթէ ուումքեր և արգիլուած զէնքեր գտնուած են, իր բացակայութեան միջոցին պէտք է հոն փոխագրուած ըլլան». Թէ 3. «Վուազապուհ Սերոբեան սպասաւորի և պահապանի գեր մը միայն ունէր, և ո՛չ թէ գաղափարակցի մը զիրքը իր եղոր տանը մէջ»: Այս որոշ և իրողութիւնները մերկապարանոց պարզող վկայութիւններէն վերջ: չեմ գիտեր, թէ ի՞նչ վկայութիւններու, ի՞նչ փաստերու վրայ հիմնուած, պատերազմական ատեանը յարաբերութեան գիծները կը յինէ իմ և եղբօւս միջն, բռնի ջանքերով զիս մեղսակից ընելու համար մէկու մը. որ իր ազգային նուրիական պարտականութիւններուն զըժքախտ գոնչն է եղած, սիալ և կործանարար քաղաքականութեան մը ստեղծած գերաբախտ պարագաներու հետեւանքով:

Ատանայի պատերազմական ատեանը քննութեամբ մը պէտք էր տեղեկացած ըլլար. թէ ևս Ատանայէն մեկնեցայ Յունգար 4 ին, երբ հայկական բնաջնջումի եղեռնը չէր շղթայագերծուած: Cap. Առեք ի գործած քաղաքական սիսակներուն հետեանք՝ վ սիսակներ զոր շարունակ հովանաւորեց Col. Brémond — տեղի կ'ունենան Մարաշի ցաւալի դէպքերը, և անոնց հետեանքով կը սարքուի Յունգար 31 ի Ատանայի մէջ կատարուած ժողովրդական ցոյցը իրբե բողոք իրաց ընդվրզեցցիչ և յուգումնալից կացութեան հանդէպ: Թէ պէտ ժեն. Տիւֆիէօ, Կիրիկիոյ Վեհ. Կաթողիկոսին և Պ. Մ. Տամատեանի ներկայութեան կը յայտաբարէ, թէ «Մարաշի դէպքը պիտի չկրկնուի այլնս»: բայց Հայ ժողովուրդը քիչ յետոյ դժբախտ հանդիսատեսը կըլլայ նոր և ոչ նուազ դժբախտ և ընդվրզեցցիչ պատահարներու Ֆէքէի, Հաճընի և Ամանոսի կողմերը, ուրոնք վերե յիշուած հանդիսաւոր ապահովութիւններու հերքումներն էին: Եւ վերոյիշեալ ապահովութիւններուն նանրութեան յաջորդող իր հիամթափումներէն վերջ ժողովուրդը այլնս համոզուեցաւ թէ խօսքին ու գործքին միջն մեծ անցրպես մը կայ: Եւ լրերու ամենաբնական հետեանքով ժողովրդական թերահաւատութիւնը ծայրը:

«Թէ այս հաւաստիքը — կը գրէ «Հայ Զայն» իր 18 Մարտ թիւով — և թէ ծեռք առնուած միջոցները բաւական եղած չէին, սակայն, բացարձակ տպահովութիւն ներշնչելու ժողովուրդին: Թերահաւատութիւնը անոր մօտ կար ու կը մնար զգալիօրէն: Հաճընէն առնուած լուրերը ապացուցին, թէ այս տիսուր թերահաւատութիւնը դժբախտաբար արդար պիտի չըլլայ մեղաղբել»:

Եւ ահա, ամբողջ Կիրիկիոյ Հայութեան սպառնացող վասանգի միջոցին, Հայերու սրտին մէջ ստեղծուած թերահաւատութիւնն է, որ ժողովուրդը կը մղէ վստահելու

իր սեփական ուժերուն, իր գէնքին. և իր ինքնապաշտպանութեան կորովին ապաստանելու, արժեցնելու համար իր ապրելու մարդկային իրաւունքը: Եւ այս բացառիկ կերպով անհանդուրժելի պարագաներու միջոցին է որ . — վերջին քաղած նոր տեղեկութիւններուս համաձայն — իրաւասուներու կողմէ եղբօրս կը պարտադրուի ուռմբերու շնութեան գործը, զոր սիրով կը ստանձնէ ազգային ինքնապաշտպանութեան և ֆրանսական գրոշին յաղթանակին ու փառքին համար: Այս ամենը տեղի կ'ունենան իմ բացակայութեանս և առանց իմ գիտութեանս: Եւ եթէ երբեք եղբայրս առանց իմ գիտութեանս և առանց իմ հաւանութիւնս ստանալու ուռմբերու պատրաստութիւնը տանս մէջ կատարելու հարկադրուած է, պատճառը այն է, որ ևս առանց գիտնալու թէ կրնար եղբօրս այդպիսի աշխատութիւն մը պարտադրուիլ, քսնիցս զրած էի որ տունս մինակ չ'թողու և չ'հեռանայ տունէս մինչև իմ վերադարձս: Ըստաներու ի հաստատութիւն պատերազմական ստիճանը կրնար լսել Պ. Կարապետ Աշգեանը, որ հաւաստիքը պիտի կրնար ցոյց տալ Պոլսէն իրեն գրած նամակներս: Որովհետև այլապէս, եթէ ամենաթեթև կասկած մը ունենալի եղբօրս վիճակուելիք այդպիսի գործի մը մասին զինքը ազատ պիտի կացուցանէի, և տանս պահպանութիւնը պիտի յանձնէի ուրիշի մը: Ես կը մեղաղբեմ եղբայրս, որ իմ տանս մէջ կատարած է, անխոհեմարտ, իր վտանգաւոր գործը: Արդէն վերը ըսած եմ թէ այս պատրաստութիւնը կ'ձգտէր մէկ կողմէն հայերու պաշտպանութեան, ընդհանուր չարդի և ընաշնջումի վտանգի պահուն, և միւս կողմէն ֆրանսական գրոշին, զոր թուրքեր արհամարհած և անարդար էին տեղ: Բարեբախտաբար թէ դժբախտաբար Կիրիկիոյ զանազան կողմերուն վրայ հայերը հարկադրուեցան, ակամայօրէն, բունադատուած՝ Փրանսական բանակի կողմէն իրենց պաշտպանութեանը մասին ցոյց

տրուած անտարերութեան հետեանքով, զբաղիլ ինքնապաշտպանութեան յատկացուած ոռոմբերու և զէնքերու շինութեան: Օրինակով խօսինք:

Այնթապի ժողովուրդը, իր տարագրութենէն հազիւ վերադարձած, կը մատնուի թուրք յարձակումներուն: Թէպէտ անօթի, բայց ինքնապահպանութեան զգացումէն և իրաւունքէն թելազրուած, կուրծք կուտայ վըտանգին, և տէրը կը դառնայ կացութեան: Եւ երբ ֆրանսական ոյժերը չեն հետաքրքրուիր հայ թաղերով, և կ'առանձնանան իրենց զօրանոցները, երբ թուրքեր՝ պարտուած իրենց յաճախակի յարձակումներուն մէջ, կը հարկադրուին Սուլպուրմի և Պալըգլը թաղերէն վար քաշուիլ, անօթի, բայց ազգային ու մարդկային արժանիքէն հերոսացած հայերը կը կազմակերպուին իրենց գրաւած թաղերուն մէջ, և աշխատութեան բաժանումի սկզբունքով, իւրաքանչիւր խմբաւորումի կը պարտադրեն ինքնապաշտպանութեան աշխատանք մը: Ահա այդ հարկեցուցիչ գործունէութեան հետեանքով, «Այնթապի բոլոր հայ արհեստաւորները միանալով զինարան մը կազմած էին, ուր կը պատրաստուին ոռումբ, վառութ, փամբուշտ: Պատրաստած էին նաև չորս թընդանօթներ» (ԿիլիկիԱ) թիւ 309): Զեզի կը թողում խորհիլ, թէ ուեէ հայ պիտի ուզէ՞ր այս տեսակ վտանգաւոր ձեռնարկներ ընել, եթէ երբեք գտնուած ըլլար կառավարութիւն մը կամ բանակ մը, որ յօժարութիւնը ունենար, որ կարողութիւնը ունենար ոճրագործ թուրքերուն կողմէ Կիլիկիոյ հայերուն հրամցուած մահուան բաժակը խորտակելու: Զեզի կը թողում դատել, թէ ո՛ր մարդկային խիզ պիտի կրնար դատապարտել Հայը, իր ազգային և անհատական պաշտպանութեան դործին տրբամադրած ըլլալուն համար, անձնուիրաբար, իր գործունէութիւնը, իր խելքը, իր կարողութիւնը, իր ճարտարութիւնը, իր կեանքը: Ես սա միայն գիտեմ, թէ, ինչպէս գրած եմ Ժեն, Տիւֆիէօ, եղբայրս զո՞ն է այն

մխալ քաղաքականութեան գոր Կիլիկիոյ մէջ կիրարկեցին Col. Brémond ներ և Cap. André ներ, և որ անհաշտելի կը մնայ ֆրանսայի ասպետական աւանդութիւններուն հետ:

Որովհետեւ ինչպէս զէնքի և ոռումբի պատրաստութեան չդիմէին Կիլիկիոյ Հայերը, քանի որ ֆրանսական բանակը վտանգը հրաւիրելէ յետոյ մինակ կը թողու Հայերը և Ժեն. Տիւֆիէօ Մայիս 2 ին Ստանալի մէջ սարքուած Հայկական միթինսկի գրի առած օրակարգին ի պատասխան, Մայիս 5 թուրականով և Համար F 1004/R պաշտօնագրով, ի միջի այլոց սապէս կը պատասխանէ.

«Ֆրանսա, որ շատ բան ըրաւ Հայերուն համար, ո՛չ մէկ վայրկեան և ո՛չ ոքի հանդէպ, յանձնառու եղաւ բնաւ, ո՛ւ և է պարագայի և Կիլիկիոյ ու և է կէտին վրայ, բոլոր Հայերու կեանքը և ինչքը երաշխաւորելու»:

Իսկ ֆրանսական Արեւելեան բանակի ցոյց տուած այս տկարութեան իրեւ չքմեղանք, Col. Brémond իր Մայիս 4 թուրակիր և Համար F I 1933/2 պաշտօնագրով սապէս կը գրէ.

«Եւրոպական պետութեանց քաղաքական տարրերութիւններն են պատճառ միջոցներու պակասին. ո՛չ Հայ ժողովուրդը, ո՛չ իր զեկավարները և ո՛չ ալ տեղական իշխանութիւնները տրամաբանորէն չէին կրնար անոր պատասխանատուններն ըլլալ»:

Միթէ այս պաշտօնական տողերը որոշապէս իրաւունք չեն տար Հայերուն իրենց ինքնապաշտպանութեանը պատրաստուելու:

Իմ գատապարտութեանս տրամաբանական բացարութիւնը կը գտնուի Col. Brémondի և իր արբանեակներուն հետեած գաղտնի քաղաքականութեան մէջ, սպատակ ունենալով Կիլիկիոյ ահմաններէն գուրս վանել, ամեն Հայ որ անձնական արծանիք մը և կամ ընկերական կամ ազգային ոյժ մը կը ներկայացնէ:

Երկրորդ պարագայ մըն տր կայ, որ աւելի ևս կը շեշտէ ինծի դէմ եղած դատասխարութիւնն և դատապարտութեան ապօրէն և անիրաւ քնոյթը: — Կառավարութիւնն ապօմիսէր՝ Տը Վօ, որ ինծի դէմ ստեղծուած դատը և իր պահանջներն ու եղբակացութիւնները կը բերէ Պատերագի ական Ատեանին, միենոյն ժամանակի իւ տանս չկողոպտուած, մնացորդ գոյքերն ու կարասիները կը յանձնէ Շէրիի դատարանին, յանձնարարելով որ գանէ սպանուած եղբօրս ժառանգորդները, և անոնց յանձնէ այդ գոյքերը: Իրրեւ հանգուցեախն գոյքերը: Ասով իսկ, ուրեմն, ան կը մերժէ ճանչնալ. թէ այդ տունը իմս էր, և տան գոյքերն ու կարասիները ինծի կը պատկանէին: Ոյս պարագային, ուրեմն, այլ ևս ես ի՞նչ յարաբերութիւն կրնայի ունեցած ըլլալ եղբօրս և անոր տանը հետ: Միւս կրողնէն այդ տունէն դրաւուած թուղթերուս մէջ կարելի եղաւ գտնել փաստ մը, մեղսակցութիւն մը կամ գաղափարի միութիւն մը ստեղծելու համար իմ և եղբօրս միջն: Արգեօք դատա՞ծ են երբեք ֆրանսական իշխանութիւններու դէմ սարքուած դաւադրութեան մը հետքերը: Պատասխանատու եմ բոլոր գրաններուս, և եթէ իս յօւրնալեիս մէջ ունեցած նօթերս օրը օրին ցոյց կուտան կարգ մը ֆրանսացի պաշտօնեաներու ապօրինի գործերը, ես պատարաստ եմ փաստելու իմ գրածներս, որոնք իմ դատապարտութիւնս վճռելու հանգամանգը չունին:

Ուրեմն, Պատերագմական Ատեանը կամ պէտք է ընդունէր թէ այդ տունը իմս չէր, և հոն պատահած ո՛ և է դէպքի մը պատասխանատուն չի կրնար եղած ըլլալ, կամ պէտք էր ընդունէր, թէ այդ տունը իմ էր, այն ատեն յայտնաբարաբառ անիրաւութիւն մը կը գործէր իմ գոյքերս արամագրելով սպաննուած եղբօրս ժառանգորդներուն:

Միակ և բացարձակ իրազութիւնը սա է, թէ այդ տունը ինծի կը պատկանէր, և եղբօրս յանձնուած էր

անոր պահպանութիւնը, իս բացակայութեանս միջոցին: Եւ ես ո՛ և է օրէնքով պատասխանատու չեմ կրնար նկատուիլ եղբօրս կողմէն կատարուած ո՛ և է արարքի համար. եթէ այդ արարքը պատասխանատուութեան հանգամանքն իսկ ունենար, անոր պատասխանատուն ինքն է ու կը մնայ:

Հետեւաբար նկատի ունենալով ինծի դէմ եղած անիրաւ և ապօրէն դատավճիռին հիմ կազմող չորո նկատումները.

Ա. — Կը բողոքեմ իրրեւ պարկեցտ մարդ և բոլոր ազգին կողմէ պատուած՝ Հայ Արքեպիսկոպոսի հանգամանքով չարագութեան վնկերակցութեան համար Պատերազմ. Ատեանին նկատումին դէմ, կը բողոքեմ Պատերազմական Ատեանին կողմէն իւրացուած, կառավարութեան Քոմիսէրին այդ նկատումին դէմ, նպատելով զայն դիտումնաւոր և քաղաքական նկատումներով ու յետին մտքերով կազմակերպուած վատահամբաւութիւն մը:

Բ. — Կը բողոքեմ Պայրուցիլ գործիներու շինութեան ու պահպանութեան զրպարտութեան դէմ. Հիմնուելով վերը մէջ քերուած դէպքերուն և պարագաներուն վրայ, որնք բաւարար կերպով ցոյց կուտային, թէ անոնց գոյութիւնն ու պատրաստութեան գործը առթուած է Մարաշի գէպքերէն և Կիլիկիոյ վտանգաւոր կացութենէն, երբ ես կը բացակայէի Ատանային, և հետեւաբար ո՛չ տեղեկութիւն և ոչ մասնակցութիւն կը նայի ունեցած ըլլալ անոնց շինութեան և պահպանութեանը մատին:

Գ. — Կը բողոքեմ «գենէ և պատերազմական ուղմանիւթ ունենալոր» ամբաստանութեան դէմ, որովհետեւ արդէն հաստատուած է, թէ ես սեփական երկու

գէնք միայն ունեցած ևս տանս մէջ, և այդ գէնքերը կրելու արտօնուած պաշտօնապէս, կառավարութեան կողմէն ինծի տրուած №. 30, Ապրիլ 1919 Permis de port d'armes ով մը, և թէ հետեւաբար պատասխանաւու չեմ կրնար նկատուիլ իս բացակայութեանս, առանց իմ գիտութեանս, և պարագաներէն հարկադրուած հղորս ունեցած գէնքերուն :

Դ.— Կը բողոքեմ ինծի վերագրուած «անխոհեմութեան պաժմառով մարդասպանութեան մեղսակցութեանը» համար իբր անհեթեթ, և ձիւաղային զրպարտութիւն մը :

Եւ կը ինդրեմ, որ յանուն մարդկային իրաւանց և արդարութեան, Պատերազմական ատեանը, անգամ մըն ալ զբաղի այս դատով, և հիմոււած մեր կողմէն տըրուած բացատրութիւններուն վրայ .

1.— Զնշէ ինծի դէմ արձակուած դատավճիռը .

2.— Ինծի վերադարձնէ տնական գոյքերս ու կարասիներս, ինչպէս նաև բոլոր թուղթերս :

3.— Եթէ կան կողոպտուած գոյքեր ու դրամներ, հետամուտ ըլլայ զանոնք գտնելու և վերադարձնելու ինծի, հակառակ պարագային, անոնց արժէքը տուժել տալու բոլոր անոնց, որոնք այդ գողութեան մասնակցեցան ընդհ. ապահովութեան տեսուչ Mons. Galtier ի առաջնորդութեամբ :

Իս այս խնդիրքս ու պահանջումներս կրնեմ ո՛չ միայն յարգուած տեսնելու համար իմ անհատական իրաւունքներս, որոնք ապօքն կերպով բռնաբարուած են պատերազմական ատեանին կողմէն, այլ և փրկելու համար մեր սիրած Ֆրանսայի բրէսթիմն ու պատիւը, որ կը հարուածուի պատեզմ. ատեանին վճիռով :

Կը յուսամ թէ Զիր Վահեմութիւնը կը լսէ անկրաւ և ապօքն կերպով դատապարտուած Հայ Արքեպիսկոպոսի մը այս արդար բողոքը, և պատեզմ. ատեանին սխալը դարմանելով չ'արկազրեր զիս աշխարհի քաղաքակիրթ մարդկութեան խղճին ու դատաստանին ենթարկելու դատ մը, որ տառապող Կիլիկեցիին դատն է . և որ իր այժմու վիճակով դատապարտութիւնն է թէ՝ արդարութեան և թէ ֆրանսական արեւելեան բանակի պատւոյն :



15 Մայիս 1920



— 8 —  
առաջին այլ պատճենութեալ այլ Արքայութեան ու  
ավագացութեան աշխատավոր աշխատավոր ա  
շխատավոր աշխատավոր աշխատավոր աշխա  
տավոր աշխատավոր աշխատավոր աշխատա  
վոր աշխատավոր աշխատավոր աշխատավոր ա  
շխատավոր աշխատավոր աշխատավոր աշխատա  
վոր աշխատավոր աշխատավոր աշխատավոր ա  
շխատավոր աշխատավոր աշխատավոր աշխատա  
վոր աշխատավոր աշխատավոր աշխատավոր ա  
շխատավոր աշխատավոր աշխատավոր աշխատա  
վոր աշխատավոր աշխատավոր աշխատավոր ա



Հ Յ Դ

4525

0000539

2013



